

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՀԱՅ ԵՐԳԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՅՆՈՒԹԻՒՆԸ

«Կ'ուզե՞ք իմանալ թե ազգ մը լաւ կը դեկավարուի թէ ոչ՝ ունկնդրեցէ՛ք եւ դատեցէ՛ք իր երաժշտութիւնը»:

ԿՈՓԻԻԿԻՈՍ

Կ'ըսուի թէ ազգի մը հայելին՝ իր մշակոյթն է, հիմնուած տուեալ ազգին հոգեւոր եւ բարոյական որոշակի սկզբունքներուն, հաւատալիքներուն եւ ըմբռնումներուն վրայ: Ընկերութիւն մը յառաջ կ'ընթանայ, կը զարգանայ, կ'անի ու կը բարգաւառի զինքն ընդհանրապէս հաւաքականութեան կամ գանգուածներուն ջանքերով ու աշխատանքներով: Սակայն, սոյն գանգուածին որեւէ թերութիւնը անպայմանօրէն կ'առաջացնէ արժեքներու խախտում, հոգեկան ամրութեան թուլացում եւ պայքան՝ համայն ընկերութեան ակամայ տուժումին: Հաւաքականութեան մը առաջնութիւնները, հոգեպէս եւ բարոյապէս, որքան ալ ադաւադուած ըլլան, այսուհանդերձ եւ՝ բարեբախտաբար, բնածին կերպով, միշտ ալ հաստատ կոթնած կը մնան հիմնական կարգ մը յենակէտերու, որոնք տուեալ հաւաքականութեան դարաւոր եւ ամրանիստ անկիւնաքարերն են: Անոնցմէ մէկն է «Իմաստութիւն»: Իմաստութիւնը՝ գիտնալ զատորոշելու իրականութիւնը՝ խաբկանքէն, լաւը՝ գէշէն, բարին՝ վատէն, ազգօգուտը՝ ազգակործանէն ...: Իմաստութիւնը՝ սահմանելու եւ արժեւորելու կեանքի իրականութիւններն ու թելադրանքները, ճշգրիտ հայեացքով ...: Իմաստութիւնը՝ ապագայի տեսականով, ներկան ապրելու, անցեալի յիշողութեամբ: Այսպէսով չէ՞ որ Մեծն

Մեսրոպ Մաշտոց առաջնորդեց իր ժողովուրդը, տալով անոր առաջին հայատառ գիրքերով գրուած դարաւոր Սուրբ Գիրքին պատգամը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ գիտատ, իմանալ զբանս հանճարոյ»:

21րդ դարու սեմին, արագընթաց թեքնոլոգիայի եւ գիտականացած այս ժամանակներուն, ականջալուր եւ ականատես կ'ըլլանք ժողովուրդներու ազատագրման պայքարներուն, եւ անոնց ինքնաորոնման, ինքնաճանաչման, ինքնագիտակցութեան ու ինքնագարգացումի ջանքերուն, որոնց հետեւանքով ու զուգահեռաբար, սեփական եւ ինքնուրոյն մշակոյթները, սնանելով իրենց մտաւոր ազգային ժառանգութենէն, կ'անին, կը ծաղկին, կը ճոխանան ու նուաճումներ կ'արձանագրեն: Ու որովհետեւ, վերջին հաշուով, ժողովուրդի մը նուաճումը, այլ կարեւոր ազդակներու կողմէն, նաեւ՝ կ'իրագործուի իր մշակոյթով, մեր հայ մշակոյթի ամենակարեւոր բաղադրիչներէն՝ հայ երգին ու երաժշտութեան մէջ նկատուող նահանջը, անկումը եւ այլասերումը կը դառնայ աւելի ցաւալի: Հետեւաբար, անձկագին հարց կու տանք եւ այս հարցադրումը կ'ուղղենք ամէն հայ անհատի, թէ այսօր՝ Սփիւռքի տարածքին ու մասնաւորապէս Լիբանանի մէջ, ի՞նչ մակարդակի վրայ կը

գտնուին հայ երգն ու երաժշտութիւնը:

Ովքե՞ր են մեր երգի ու երաժշտութեան «դեսպանները», «ներկայացուցիչները», «մեկնաբանները եւ ստեղծագործողները» ...: Ցաւ ի սիրտ, կ'ըսենք թէ՛ Լիբանանի մէջ, հայ երգի ու երաժշտութեան իւրայատուկ շփեղանքը օրըստօրէ կը հայաթափուի ու կը հայազրկուի, կը պարպուի իմաստէ, պարունակութենէ, որակաւոր ու իմաստալից բառապաշարէ ու մանաւանդ՝ ոճէ: Տաղտկալի, անախորժ, պարզունակ, աղքատ եւ անհրապոյր խօսքերով ու եղանակներով, օտարոտի եւ անհրապոյր խօսքերով ու եղանակներով, օտարոտի ազդեցութեամբ, բացարձակապէս գուրկ մեղեդիական եռիտութենէ, այլագանութենէ եւ երաժշտական կառուցուածք, «թխէ-փակցուր» յօրինումով այս «երգերը», հանրութեան կը հրամցուին (սորքին մէջ, հանրութիւնը կը մրճահարեն) գիշեր ու ցերեկ, ռատիոկայարաններէն ու հեռատեսիլէն, կը հնչեն տուններուն, վաճառատուններուն մէջ ... հասնելով, ակամայ, մեր հոգիներուն ...: Անդին, մէկիկ-մէկիկ, սունկի պէս բուսնող երաժշտական-գեղարուեստական ըմբռումէ եւ տեսութենէ գուրկ՝ սակայն, «ժողովուրդէն սիրուած ու փնտռուած» երգիչներու կողմէ կը «մեկնաբանուին» ճաշարաններէն ներս, պարահանդէսներու, Տիկնանց նախահաշերու եւ առաւօտեան ձեռնարկներու ընթացքին, եւ այս վերջինները, մեր կարծիքով, ամենամահեթեթ վնասակար ու դատապարտելի երեւոյթն է, երբ կը տեսնենք՝ հայ կիներու, հայ մայրերու (որոնց, քնականօրէն, վստահուած է նոր սերունդի ճշգրիտ ու հայեցի դաստիարակութիւնը) երջանկութեամբ, աջ ու ձախ ճօճուիլը այդ հնչիւններուն վրայ (որոնք տեղի կ'ունենան, շատ անգամ եկեղեցիներու ու դպրոցաշէն-ֆերուսրահներուն մէջ): Վերոյիշեալ նախահաշ-ձեռնարկները, քնականարար կը

կազմակերպուին, յանախ, յօժար ու գոհունակ հաւանութեամբը պատկան մարմիններուն ու տնօրէններու, որոնք կ'ակնկալեն որ նման երգեր «ճոխացնելով» մթնոլորտը կրնան մղել ներկաները «ունկնդիրներն ու ճօճուողները» առատօրէն բանալու իրենց ֆսակները եւ հետեւաբար արձանագրելու «աննախընթաց» յաջողութիւն «եկամուտ» ապահովելու դպրոցին, որպէս զի ան հայեցի կրթութիւն ջամբէ աշակերտին: Ահաւասիկ հակասութիւնը՝ հայեցի կրթութիւն ջամբելու համար նիւթական ապահովել՝ մոլորեցնելով իրաբարելով երէց սերունդներուն հայեցիութիւնը: Սակայն, այս բոլորը (արդիւնքը կ'արդարացնէ միջոցները) գոհունակ զգացում կու տան կազմակերպութիւններուն, միութիւններուն, դպրոցներուն, ակումբներուն, հայրենակցական համախմբումներուն, տիկնանց յանձնախումբներուն, վարչութիւններուն եւ կազմակերպիչներուն ... եւ այսպէսով, թափանցելով ու լեցուելով հանրութեան ու մանաւանդ մատղաշ սերունդներուն ականջներուն ու հոգիներուն մէջ, կ'ընկալուին իբրեւ հայկական երգ եւ երաժշտութիւն: Ու նոյնքան վնասակար ձեւով՝ օտարունկնդիրներուն մօտ կը ստեղծեն սխալ կարծիք հայ երաժշտութեան մասին, ոչ մէկ բանով տարբերելով, յունա-թրքահարեւելեան «թանկօներէն, շարքիներէն ու մուղամներէն»: Ջարմանալին ու սարսափելին այն է՝ որ վերջին տասնամեակներուն, սփիւտահայ մեր բոլոր պատկան մարմինները, անոնք ըլլան, հոգեւորական, ազգային, մշակութային թէ կրթական, ընդհանրապէս ձեռնածայ, լոնկայն, անտարբեր կեցուածքով, թոյլ տուին՝ որ սերունդ մը ամբողջ «սնանի, յագնայ, առինճուի ու դիւթուի» այդ անմակարդակ ու «ռապիգային» հնչիւններով:

«Շուկայիկ» երգարուեստի ասպարեզի ոլորտներուն մէջ գործող վերոյիշեալ «երգիչ-երաժիշտները», եթէ յաւակնութիւն ունին, եւ ունեցած են, յաղթական մուտք գործած ըլլալու երաժշտական հեղինակաւոր կալուածէն ներս (այն ալ լուռ համակերպութեամբը հանրութեան ջախջախիչ մեծամասնութեան) պատհառը՝ պատկան մարմիններու կողմէ ազդեցիկ, խիստ, ուժգին եւ շինիչ հակակշիռի քացակայութիւնն է, որ համագոր է՝ դասալուծութեան:

Յստակ է, որ այս անշնորհիք երեւոյթը, որ անմիջական արդիւնքն է ստեղծագործ աշխատանքի եւ գեղարուեստական որակի որոնումի պակասին, շատ վնասակար եւ ուղղակի յոռի ազդեցութիւն կը ձգէ, ազգային հաւաքական ոգիին վրայ, ու հաստատ կ'առաջնորդէ զայն՝ դէպի երաժշտական ամլութիւն եւ սովածութիւն: Անտարակոյս՝ ամբողջ հաւաքականութիւն մըն է որ կը տուժէ այս իրավիճակէն, ու ակամայ իր ճաշակը կորսնցնելով՝ հետագային անկարող կ'ըլլայ ճիշդ կողմնորոշումով, բնորոշելու եւ արժեւորելու հարագաւոր, ազգայինը ու յատկապէս՝ հայկական ինքնուրոյնութիւնը հայ երգին:

Հայկական ինքնուրոյնութիւնը հայ երգին:

Հայկական ինքնուրոյնութիւն: Այո՛, անպայմանօրէն եւ անժխտելի կերպով:

Անգուզական ու հանհարեղ, հայ երաժշտութեան ամենամեծ վարպետը՝ Կոմիտաս Վարդապետը, կը հաստատէ ու օրէնքներով կ'ապացուցանէ թէ՛ «հայը ինքնուրոյն երաժշտութիւն ունի», թէ բնաւ երբեք ու ոեւէ ժամանակ, հայկական երաժշտութիւնը չէ եղած հնդկապարսկական, կամ ասորա-բիւզանդական, կամ յունա-բերոպական: Արեւելեան՝ այո՛, սակայն միաժամանակ ինքնուրոյն:

Նման իր լեզուին ու տառերուն՝ հայ ժողովուրդը ունեցած է հայկական

ձայնանիշեր, նոթաներ, ու խազային դրութիւն, այսինքն, հայկական յատուկ ձայնագրութեան ձեւ: Այս հաստատումը ապացուցանելու համար է որ՝ Կոմիտաս Վարդապետ 30 տարի շարունակ ուսումնասիրել է ետք, վրացական, պարսկական, արաբական, բիւզանդական, քրտական (իւր աւարտահառը նուիրուած էր քրտական երաժշտութեան), ֆրանսական, գերմանական, ռուսական երաժշտութիւնները, տագնապալի, անխոնջ ու նուիրեալ հետազօտական աշխատանքի կը ձեռնարկէ ու հայ գեղջկական երգը կը բերէ, կը զարգացնէ ու երաժշտական կշռոյթի իւրայատուկ հայկական օրէնքները յստակացնելով, դարաւոր մեր երաժշտութիւնը կը տարածէ ու կը ծանօթացնէ հայկական ու միջազգային շրջանակներուն, որոնք ընդունեցին եւ ճանչցան հայ երաժշտութեան ինքնուրոյնութիւնը:

Այսու, երբ յետադարձ ակնարկով մը դիտարկենք վերջին 70 տարիներու ընթացքին մեր բուռ մը Հայրենիքի մէջ կատարուած կոթողային իրագործումները, ստեղծագործուած գլուխ-գործոցները, գոհունակութեամբ եւ ազգային հպարտութեամբ կարող ենք ըսել թէ՛ մեր մշակոյթը եւ յատկապէս երգն ու երաժշտութիւնը, իրենց ինքնուրոյնութեամբ, ապրած են իրենց ոսկեղարը, շեշտակի ու գործօն ազդեցութիւն ունենալով սփիւռահայ արուեստագէտներու վրայ, մինչեւ մօտիկ անցեալը:

Վաթսուն-եօթանասունական թուականներուն, անշուշտ ազդուելով եւրոպական եւ ամերիկեան նորելուկ ու նորամուտ եղանակներէն ու «Disco» ոճէն, հայրենիքի մէջ յայտնուեցան «էսթրատային» կոչուած երգերը: Ինքնուրոյն ռոճով, երաժշտական գեղեցիկ ու հարուստ կառոյցով, բովանդակալից բառ ու բանով օժտուած այն նոր երգերը

(այսօր դասական կարելի է համարել գանոնի) արագընթաց գրաւեցին ու լիցքաւորեցին հոգիներն ու սիրտերը ողջ սփիւռահայութեան, բոլոր խաւերուն:

Այս երգերը յօրինողները, ձայնի եւ երաժշտութեան մեծատաղանդ վարպետներ էին: Աւետիսեան, Ամիրեան, Յարութիւնեան, Մէլիքեան, Չըթեան եւ ուրիշներ ... Ի հարկէ՛ կային նաեւ, ոչ շատ յաջող երգեր, վերջին հաշուով պէտք էր գոհացնել բոլոր խաւերուն նաշակը ... ու այսպէսով, «էսթրատային» հայ երգը՝ տարածուելով, Լիբանանի մէջ, սկսաւ ընդօրինակուիլ, անմակարդակ ձեւով ու մեկնաբանուիլ, յատուկ տեղական, կամ անելի ճիշդը «շարփի»-թրփական երգերու ռոնով, այն ալ մի քանի երգիչներու կողմէ, որոնք շուտով «պարագուլի» դարձան, «նուաեցիկ» գագաթները, արտերկրի հայկական գաղութներուն ու ... դարձան դպրոց՝ ... օրինակ ու չափանիշ՝ ... առանց դոյզն նախապատրաստական երաժշտական եւ ձայնային կազմաւորում ունենալու:

Լիբանանեան 16 տարուայ պատերազմի ցնցումները առիթ տուին, որ այս տեսակի օրը նոր «թիւէ-փակցուր» երգերը, անսանձ եւ ուղեկորոյս, ախտավարակուի յունա-թրփա-արաբական (նոյնպէս նորելուկ) երգերէն, ու վատառողջ թաւալով, ծաւալին ու «քարգաւանին» ի վնաս հարազատ հայ «էսթրատային» երգին:

Ու մեծ դժբախտութիւնը այն է սակայն, որ այդ ժամանակ, ցայտուն կերպով ու ողջմիտ նախանձախնդրութեամբ, մեր մասնագէտ երաժիշտները եւ երաժշտական ֆննդատները վերահասու չեղան ծաւալող չարիքին, եւ հակազդելու համար ոեւէ յանձառու եւ հեղինակաւոր ֆայլերու ու վճիռներու չձեռնարկեցին ... ի քացակայութեան կատուին՝ մուկերը ազատ ու անվախ «նիռիթ» խաղցան ու

մրտեցին հայ ժողովուրդի առաջնակարգ երգարուեստը ...:

Այժմ, երբ օրն ի բուն՝ հակազդելու անկարողութեամբ, կ'ապրինք քառասյին ու ժականութեամբ ընթացող հոգիներու փլուզումը, նահանջը՝ ազգային հաւատամքներու, կորուստը տոհմիկ օժիտներու, քեկքեկումը աւանդներու, փոթորկայոյց ու տագնապալի հոգեվիճակով ... կ'ուզենք քարձրացնել, քարձր, շա՛տ քարձր, մեր էութեան մէջ թափնուած ու երկար ատենէ զսպուած, ահագանգի աղմուկը՝ ի տես այս նոր տեսակի մշակութային ... կոտորածին ...:

Մեղա՛յ-մեղա՛յ, մեղա՛յ ... Կոմիտասին ...: Ու ... կը մտածենք թէ այս ընթացքով, 21րդի դարասկիզբին, սփիւռացած հայ ժողովուրդս, պէտք պիտի ունենանք, կարծէք, նոր Կոմիտաս Վարդապետի մը, որպէս զի «արդի» կոչուած հայ երգն ու իր երաժշտութիւնը կրկին գտէ ու մաղէ օտար ազդեցութիւններէ, «ռապիզ»ներէ ու այլ անհոռնիութիւններէ, որպէս զի, կենդանութեան բերէ ցեղին ոգին, ռնն ու հոգին, հաւատամքներն ու իմաստութիւնները ազգին:

Պատմութիւնը՝ ցաւալիօրէն, կը կրկնուի ...

Ճերմակ ջարդը՝ առկայ է ամենուրեք՝ ...

Ու եկ՛ Վարդապետ, ու մի խելագարի՛ր ...

Ժողովուրդի մը անցեալի փառքը՝ կը նշանակէ ներկայ փառք ու ներշնչանք՝ ապագայի փայլուն մտապատկերներուն: Ուստի, մենք հայերս՝ փոքր ժողովուրդ մը ըլլալնուս պատճառաւ, քնականաբար ու պարտադրաբար բաւական պարտաւորութիւններ կը դրուին ամէն մէկուս ուսերուն եւ խիղճին վրայ: Առաջին հերթին, գիտակցութիւնը՝ մեր ազգային պատկանելիութիւնը եւ գոյատեւումը հաստատող ու

ապահովող կարեւորագոյն գործօններուն պահպանումին եւ անոնց նիշդ կերպով սատարումին: Այնուհանդերձ, առաջնահերթ կարգով, համբերութեամբ ու հետեւողականութեամբ հարկ է՝ հայ ընկերութեան կրաւորական մեծամասնութեան քմրած ու անտարբեր հոգիներուն մէջ արթնցնել ցեղին կորովը, արմատախիլ ընելու համար յոռի վարքն ու բարքը ու այն բոլոր ախտերը որոնք կը կերպարանափոխեն ազգային մեր արժէքները, որոնք մաշումի ենթարկուելով մեզ կը հասցնեն հաւաքական ինքնութեան հոգեվարքի:

Վերոյիշեալ բոլոր մտահոգութիւններուն ու մատնանշումներուն՝ կ'ուզեմք անելցնել թէ աշխարհացրի սփիւռփահային համար, հայ երաժշտութիւնը ի բացակայութեան մայրենի լեզուին շատ անգամներ, եղած է միաւորող գործօն, ազդակ եւ խթան, ու սատար հանդիսացած է անոր ուղղակի շղկապուելուն իր նախնիներու հոգեւոր ժառանգութեան հետ, ինչ որ մտածել կու տայ թէ՛ հայ լեզուն, անփոխարինելի դեր ունենալով հանդերձ չի կրնար հայապահպանման միակ եւ բացարձակ միջոցը ըլլալ աշխարհացրի ժողովուրդի մը համար: Մշակոյթը ու մանաւանդ ինքնուրոյն երաժշտութիւնն ու երգը կորսնցնելը, լեզուն կորսնցնելէն ա՛լ անելի վտանգաւոր հետեւանքները կրնայ ունենալ:

Կասեցնելու համար այս համատարած համաճարակը, վեռական դեր կրնան խաղալ հայ բոլոր պատկան մարմինները – եթէ՛ կազմակերպուած ու մտասեւեռումի հասնող ծրագրուած պայքար մղուի յանուն հայ երգի ու երաժշտութեան մաքրագտումին:

Այլ խօսքով, եկեղեցական, կրթական, մշակութային, հրատարակչական, լրագրական, լրատուական (ռատիօ-հեռատեսիլ) կեդրոնները, դպրոցները ակումբները, մարզական, երիտասարդական, պատանե-

կան կազմակերպութիւնները, ընտանիքները, շրջապատը, շրջանակը, տունը, խանութն ու փողոցը, ծանր պատասխանատուութիւն ունին ... (նոյնիման «երգիչները» ունին ամենամեծ քաժիւնը այս պատասխանատուութեան):

Ինչպէ՞ս գործել համագաղութային իրատես հասկացութեամբ, գրական, անկաշկանդ եւ հանդուրժողական մօտեցումով, ծրագրուած առաջարկներով ու գործելակերպով:

Ի՞նչ ձեւերով ... յարմարագոյն եւ իրապաշտ, ինչպէս նաեւ, գործադրելի եւ արդիւնաբեր ձեւերու որոնումով, նի՛շդ է որ հրաշքներու հաւատալու չէ: Արդի իրականութիւնը եւ տնտեսական իրավիճակները չեն արտօնեք մեզի, մօտիկ ապագային, յուսադրիչ բարեւաւում մը ունենալ, սակայն, կ'արժէ՛ առանց վիատելու, փորձելը:

– Օրինակներու կարգով, պատկան հայ բոլոր մարմինները կարող են հոգալ, կոփել ու յղկել այս նորելուկ երգիչները, նիշդ ուղղութիւն եւ ուսուցում տալով անոնց:

– Խնդրել՝ տեղական եւ հայկական երաժշտանոցներու մէջ ուսուցանող մասնագէտներու օժանդակութիւնը (սիրայօժար՝ եթէ հնարաւոր է) կո՛չ ուղղելով անոնց ազգային նախանձախնդրութեան ու գոհողութեան ոգիին, վասն հայ երգի անաղարտութեան ...:

– Դիմել՝ նախ ու մանաւանդ, հայրենի արուեստագէտներու տե՛ղին ու հեղինակաւոր աջակցութեան: Եւ սա՛մ մենամաշակապարմար ձեւն է, որմէ օգտուելով մեր «երգիչները» կը կարողանան ձերբազատուիլ խաթարող օտարաբանութիւններէն ու հայ երաժշտութիւնը վերադարձնեն իր հունին:

– Թելադրել՝ որ դիմեն երաժշտական դասական, էսթրատային ու ազգագրական հին հոլովոյթներուն ու նոր կշոյթներով

(ընթացում) ու ձեւաւորումներով (arrangement), ներկայացնեն զանոնք:

- Օգտագործեն օտար երաժշտութիւնները, «Hit Parade»ներու հին եւ նոր երգերը, եւ զանոնք հայերէն բառերով երգեն ... եւայլն:

Տեղին է, այստեղ առաջարկել ու խնդրել ազգային պատասխանատուներէն, որ անպայման ստեղծեն ու կազմեն՝ հայահոծ գլխաւոր գաղութներու մէջ, երգի ու երաժշտութեան գնահատիչ մարմիններ, որոնք ուսումնասիրել ետք յօրինուած նոր երգերը կամ գործերը, «visa de sortie» «սփռուելու արտօնութիւն» տան, հեղինակաւոր կերպով: Ի դէպ, մենք գնահատիչ մարմիններու մասին առաջարկը ըրած էինք, 1987ին, Հայրենիքի մէջ կազմակերպուած կանանց առաջին հաւաքին, եւ ուրախ ենք որ վերջերս դարձեալ կը վերարժարժուի գաղափարը-յաւելեալ ապացոյց մը՝ անոր էական անհրաժեշտութեան:

Ընդհանուր եզրակացութեամբ, ուրեմն կրնանք ըսել՝ թէ հայ երգը, սփիւռքացած մեր ժողովուրդին հայապահպանման կարելոր գործօնն է, եւ պարտինք երգ ու երաժշտութիւն գնահատիչ պատկան մարմիններու կազմակերպումով, ինչպէս նաեւ, սերտ աչակցութեամբը մեկնաբան երգիչներուն ու յօրինողներուն, ճիշդ հունաւորումի տանիլ զայն:

Բոլորս կը սպասենք՝ այս ուղղութեամբ յուսադրիչ արձագանգներու:

Հանճարեղ Պեթրովէն ըսած է՝

«Հոգիի կշռոյթ պէտք է երաժշտութեան էութիւնը ըմբռնելու համար:»

ՄԻՄԻ Յ. ԵՈՋԿԱԹԵԱՆ